

### ՀԵՇՏԱԲԱՐԲԱՌ «ԵՂԻՑԻ»-Ն

Որքա՞ն դիւրին է ըսել - եւ փառք տալու կերպ մըն է -  
«Եղիցին կամքն Արարչին», մարդուն համար որ չունի  
Ո՞չ մէկ կարիք կեանքին մէջ, ո՞չ մէկ երազ տակաւին,  
Եւ գոհութեան մարմնացումն է երկրի վրայ յագեցած:

Կրնա՞յ ըսել «Եղիցի» հայրակորոյս ո՞րբը խեղճ,  
Որուն մայրն ալ լըմելով՝ հեռացած է իր տունէն.  
Ինչպէ՞ս ըսէ «Եղիցի» աղքատը այս տընազուրկ,  
Մարմինն որու կը սառի փողոցներու ձիւնին վրայ,

Եւ կամ մարդուկն անօթի, որ կ'ունենայ անվերջ խիք:  
Ծընողքն ինչպէ՞ս կարենայ արկածահար իր զաւկին  
Դագաղին դէմ խոնարհիլ, միշտ «Եղիցի» ըսելով,  
Համակերպիլ մինչեւ մահ սրտին խըրած դանակին.

Կամ սիրահար մը խարուած իր անէծքին փոխարէն՝  
Ապաստանիլ լըոելեայն «Եղիցի»-ի զով շուքին,  
Երբ սրտին մէջ կայ մորմոք եւ հոգւոյն մէջ անմար վիշտ.  
Եւ կոյրը որ չէ տեսած լոյսի ճանա՞նչ մը երբեք,

Խո՞ւն որ կ'ապրի մեկուսի, զի ականչէն չէ մըտած  
Զայնի ալիք մը բընաւ, եւ կարծես մահ կայ չորսդին.  
Ինչպէ՞ս ըսեն «Եղիցի» կեանքերն անոնց երբ կ'անցնին  
Հաստ մութին մէջ անվախնան ուր ո՞չ յոյս կայ, ո՞չ դարման:

ԱՆԵԼ